

ԱՆԱՏԻՏ

ՀԱՆԴԵՍ ԱՄՍԵԱՑ

Ազգային, Գրական, Գեղարվեստական

Կոստանդին Երզնկացի



Հա անոն մըն ալ,
որ բացարձակ ապէս
անծանօթ է մնացած
մեր գրական հասարա-
կութեան (գրագէտներ-
ըն ալ մէկտեղ հաշ-
ուուլով), և որ սական
պէտք էր չատանց քա-
ջայայտի բարձած ըլլար մեր կիրքն
աշուղական բանասանեղծութեան ամէնէն թան-
կագին անուններէն մին 186թին, «Բազմավէպ»ը
անդամ մը յիշատակած է այդ անունը, Հայոց
հիմ ժողովական բանասանեղծներու վրա փոք-
րիկ տեսութեան մը մէջ, խօսելէ յետոյ Յովկ-
հան Երզնկացոյն և Խաչատուր Կեշառեցւոյն
վրայ, յօդուածաբգրբ կ'աւելցնէ. «Ասոնց ժա-
մանակակից է Կոստանդին Երզնկացին, որ մի-
այն իր երգերով ծանօթ է մեղի, կամ թէ յաւ-

է ըստ՝ մեղ հասած մէկ ձեռագրով մը, որ
գրուած է յամին 1336, «ի Դավրէծ, ի Դառ-
վագայի Մոջայունս», ձեռամբ Ամիր Փօրին,
որ է որդի Քալայմաչի Յուսեիայ, և թռոն
Միթոսի, ժամանակակից եւ բարեկամ հեղինա-
կին, որ եւ ասօր (Ամիրի) համար զրեր է իր
քերթուածները, եւ ինչպէս կ'երեւէ հնտզնեսէ
կը խարք եղեք անոր: Ան ալ յետոյ ամենը մէկ
ժողվեր է: Թուով 22 են այս սուանալորները»
Յետագայ թիւերու մէջ «Բազմավէպ»ը հրա-
սարակած է շորոշ այդ քերթուածներէն:

Այդ հրատարակութիւնը անցած է աննշմա-
րելի, առանց ո եւ է հնտք ձգելու (եւ ուրիշ
կերպ չէր կրնար ըլլալ քանի որ այդ հրատա-
րակութեան չէ ընկերացած և եւ է գննադա-
տական ուսութեասիրութիւն՝ այդ բանաստեղ-
ծութեանց արքէրը բացատրող, վերլուծող,
գնահատող): Մեր բոլոր գրական հաւաքածու-
ներուն մէջ՝ որոնք արդէն ս'նքան անեա-
կէտներով պակասաւոր են —, ինչպէս եւ աշու-
զական մեր կին գրականութեան մասին նուիրո-
ւուած ուսութեասիրութեանց մէջ, Կոստանդին
Երզնկացիի անունը չէ յիշուած երբեք իրքնեւ
կարիւոր անուն մը: Այդ չորս կտորները, զօր
կը վերասանինք այսօր Անահիտը մէջ, պիտի
կարգացուին ինչպէս անտիպ էջեր :

Եւ սակայն, ներշնչման փակկութիւնով,
խորութիւնով, անկեղծութիւնով, ձեւի նըր-
ութիւնով ու ինչնապատշիւնով, այդ բանա-
տեղծութիւններն ըստ իս' մեր կին աշուղական
A.R.A.R. @

բանաստեղծութեան ամենէն գեղեցիկ է ջրէն են : իրենց արժէքը անառարկուսելի կերպով աւելի մեծ է քան Գրիգոր Ազթամարցիք , Յովհաննէս Թղկուրանցիք եւ Մկրտիչ Նազարէկ քերթուածները , որոնք ծանօթ են՝ չնորդիւ Պ. Կոստանեանց ցի հմտալիք ու խնամուա հրատարակութեանց :

Կոստանին նրգնկացիք միստիքական մըն է . սիրոյ լարը , զոր Քուչակ աստուածայանօրէն Հնկեցոց , մատածման ըմբոստացումները որ պահ մը Կայզելլուացիք « Ֆրիկ »ի « Թանգատ » մէջ , անձանօթ են իրեն . բայց իր միստիքականութեանը աստուածական իմաստակութեամբ , վարդապետական ճոռուութեամբ խաթարուած չէ . քրիստոնէական աշխարհայցողութեան քանի մը էական մոթիքներն են , — աշխարհայնին մծեութեանց ունայնութեան գգացումը , հոգեկան կեաների ու հոգիներու ազբիք Աստուածութեան պաշտոն մը բոլորասուէր , — որ գլխաւոր նիւթը կը կազմէն այդ քերթուածներն ըստ , բայց այդ մոթիքները՝ իսկականապէս բանաստեղծ հոգիի մը մէջէն անցնելով՝ ստացած են այն նուրբ ու կենսունակ սարսւոր որ զանոնք գեղեցիք ու յուրիշ կը կացուցան չեւէ գեղասէր ընթեցողի համար՝ հաւատացեալ կամ ոչ նոյն իսկ « Բանք յաղագ արեգական արդարութեան » քերթուածին մէջ , ուր աստուածապանութեան տարր մը կայ՝ Նըրորդութեան ակնարկու պատմիքներով . կը տիրապէտէ սորտարաւու ու լուսաւոր քնարերգութիւն մը որ իր մէջ կը հալիցնէ եւ ու կը բանաստեղծականացնէ ինչ որ քերթողին մէջ գտնուած աստուածութեանը հունկ բուրուում որ կը բարձրանայ այդ քերթուածներէն , եկեղեցիքի փակ մթնոլորտին իսունի ու մօմին հուր չէ , ոչ ալ ճգնապատցին հրաւագու ու գալարատանջ արտայնութիւնը . Աստուածութեան միրօվը գինովցած , տիեզերական աեսանելի գեղեցկութեան մէջ դէպ ի անտեսանելի եւ յաւիսանական գեղեցկութեանց աղքերակը ճգտող խանգու հոգիի մը օրնենքն է՝ բաց օդի մէջ , ինքնարուու ու , անկնեծ ծեսիով մը ուղղակի արձակուած : Ասթիկան կը յիշեցնէ այն հոգեկան վիճակը որուն մէջ իրենց հրաշակերաները զրեցին իստական Վերածնութեան մեծ ռահվիրաները՝ Փէթքարքան եւ Տանթէ .

իրենց խորապէս քրիստոնեայ — եւ աստուածաբան — միրաքը , թափանցաւած ըլլալով հանգերէ միջնադարին միստիքականութեան երկրասեաց ու երկնարադիկ ճգտութեմերով , հելլենուատիին գեղեցկագիտութեան կենսախայտ ու երփնավար հմայքը կը ամ էր միանգամայն , եւ իրենց գործերուն մէջ այդ կրկին ու ներհակ աղդեցաւթիւնները հզոր անկեցութեան մը մէջ իրարու շաղապատուած՝ անոնց կուտան անքան խորապէս կուտան անքան խոր ու վզովիչ հրապոյր մը . այդ մասնաւոր հրապոյրն է — տիսուր իմաստասիրութիւն մը՝ պայծառ ու զրիթէ զուարթ քնարերգութեամբ մը արտայայտուած , անդրաշաբահիկ տեսնիւթու փաստանուած մը՝ ամենէն երկրաւոր պատկերու թարգմանուած , զոր կը գունեաք , անշուշտ անհունապէս խոնարհ չափով մը , մեր կոստանդիին Երգնկացւոյն մէջ :


Այդ հանգիտութիւնը շատ չանեկան է , մասնաւոր որ ան չի բացարարուիր փիսադարձ ներգործութեամբ , ենթադրել խսկ կարելի չէ որ Երգնկացին ճանցած ըլլայ Փեթքարքայի եւ Տանթէի գործը . իր կեանքին ու մասաւոր գաստիարկութեան մասին արդէն ույինչ գիտենք . « Բանք յաղագ անցաւոր մծուութեան » քերթուածին վերև գտնուուր ծանօթութեմնէն կարելի է հետեւցնել թէ պարսկերէն լեզեք եւ գրականութեան տեղեակ էր . բայց մեր բանաստեղծը նիրառուսիք կամուրիշ ու եւ կ պարսկի քերթողի մատորական ու գեղեցկագիտական աղքեցութիւնը կրած ըլլալ չի թուիր : Խորապէս քրիստոնէական է այդ բանաստեղծութիւնը , եւ յունական նրբութիւն մը , արեւմտեան փափկանական ծանօթութեան մը կը չիշտուի հնա — արեւելեան ծանօթութեան հետո Հանգիտութիւնը ինքնարեր է , թերեւս արդինչ յունական տարրերու , որոնք մինչեւ Սրբնկացին կրնան հասած ըլլալ եւ որոնք՝ գիտենք՝ ո՛քան մեծ տեղ կը բանդին իստական Վերածնութեան վարպետներուն մտքի կազմութեան մէջ . թերեւս ալ ատիքնական , ճակատագրական « երեւոյթ » մին էր որ միեւնոյն ատեն տեղի կ'ունենար , միեւնոյն շարժառիթներուն հետեւանքով , աշխարհիս զանազան կէտերուն մէջ . տեսակ մը մտաւոր ու հոգեկան գարուն , որ Սիյն-Դարու երկայն ճմեռէն յետոյ կուգար մարդկային միաւոր արեւուով ու ծաղիկներով լուսավառել , նախ՝ ձմեռ-

ուան վերջին ճիշներուն իսկ խառնելով իր կենասպիտ բոցերը, իւսոյ՝ հետիւնեաէս՝ ամրող-ջապէս վանելով ձմեռը եւ իր երթասարդուութիւնը անխառնորէն տիրական դարձնելով. ԺԴ. դարուն է որ իւսալոյ, ինչպէս եւ մրանայի մէջ՝ քրուասութքական, վատականութեան մէջէն կը յալթականդնի կեանքի ու գեղցիկութեան զգացմամբ տրփող հրաշալի բանաստեղծութիւն մը որ Փրովանսի մէջ ժի. դարէն իսկ արդէն ալսած է իր առողյ փրթթումը. նոյն միջոցին է որ մեր մէջ կը ծնի աշուտական բանաստեղծութիւնը. գրաբարին եւ հին զուտ-կրօնական գրականութեան ման է որ կը սկսի այդ պահուն, եւ աշխարհաբարի կանգնումն իրը գրական լիզու. աշխարհէկ զգացումները, ազատ ներշնչումները կ'երեւան բանաստեղծութեան մէջ կը թափանցն նոյն իսկ եկեղեցական քերթողներէ սմանց (Գր. Աղթամարցի, Յ. Թուկուրանցի, Սարկաւագ Տէղբակեցի, Ֆրիկ' մասամբ, եւն), գրութեանց մէջ, յետոյ՝ գրեթէ անխառն կը տիրափայլին Քուչակին եւ իր յաջորդներու սիրերգներուն մէջ :

Կոստանդին Երզնկացիի քերթուաներէն մը-այն և Քարուն ան է որ դրեթէ զուտ-աշխարհէկ է ներշնչամբ, բանաստեղծը կ'երդէ զմայլմամբ ու երախտագիտութեամբ՝ բնութիւնը վերակենանացնող, այխարհը երթասարդացնող, մարդուն սիրու լուսաւորող երանակին գովզք. անշուշտ՝ իր գովզք կը սկսի Քարունը մարդկութեան պարգևելով Արարչին վասարանութեամբ, բայց կատրին մէջ տիրապետողը Գուրունին առողջ, զուարթ, կհնասաքը, սիրահրաւեր գեղեցկութեան հանդէպ հոգիին ու մարմնոյն բնազգական, գրեթէ բնախօսական հճուանքն է. կոտըր սքանչելի է արդէն, — հակառակ քանի մը արեւելեան կրկնաբանութիւններու. — թիշեւս ամենէն թարմ ու ինքնատիպ երգը զարունի, զոր ունինք հայերէն լեզուով, արժանի ֆրանսական Վերածնութեան գովզը բանաստեղծներուն, իւսաբաններուն, իւս. մի Պելլօններուն, Պահիներուն. վերջին առանքն լիզականը սոխակը «չաքարբերան» որ կուգայ կանանջ վրան մը կանգնել որպէս զի վարզը հոն բազմի իրեւեւ վառած կրակ մը», — ամենէն հոյականներէն է զոր քերթողաբան բրեւական-

յութիւնը գտած ըլլայ :

Այստեղ կը զնեմ, բաղդասութեան համար, հայերէն թարգմանութիւնը ճիշդ նոյն նիւթին վլայ Ինքի Պելլօն (ԺԴ. զար) համբաւաոր տաղին, զոր նեանսացիք իրենց բոյոր հատընափր հաւաքածուներուն մէջ կը յիշեն իրը իրենց գրականութեան գոնարներէն մին. շատ նուրբ կտրո մըն է իրօք, թարմ ու քիչուց գոյներով, սաստառուն ու թիմեն, դայլայլող տաղաչափութեամբ մը. բայց մեր Երգնկացին «Քարունը», եթէ ճեւեւ կերպնական կատարելութեան սեակիչուով վար կը մնայ Պելլօն երդէն, կը գերազանցէ զայն հրաւուանքի աւելի յորդ ու լայն զորութեամբ մը, պատկերներու հարթութեամբ եւ այլազանութեամբ, եւ հոգեկան հորունկ շամչով մը որ Պելլօնն մէջ կը պակսի .



Ապրիլ, պարծանք անտառներուն

՚ ամիսներուն,

Ապրիլ, քա՛յցը յոյս պըտուններուն

Որ բամպակին տակ կոկոնին

Կը մնուցանին

Մատաղածիլ մանկութիւննին,

Ապրիլ, պարծանք թարմ ու կանանց

Մարգերուն,

Գուն որ իյզով մը բազմերանգ

Կը կիտուածես բիւր գոնըզգօյն

Մաղկներով

Անոնց հանդերձը խայտաբղյտ .

Գուն ես, վեհանձն ու սիրուն,

Որ աբսորէ

Այդ անցորդները կ'ազատես,

Այդ ծիծառներն որ կը թոշին

Եւ որ գարնան

Գալուստը մեզ կ'աւատեն :

Մասրածաղիկն ու սիրափուն

Ու ծոթրին,

Մեխակ, շոշան ու վարդ, առատ,

Այս գեղեցիկ եղանակին,

Ցոյց կուտան

Պատմութաննին նորափըթիթ :

Այս սոխակը սիրուն,

Անսարի,

A.R.A.R. @

Կուրէ շուքին տակ ծառերուն
Հազար շաղփաղի ձայնալալիքը
Թըրթըրուն,
Եւրդը քաղցրիկ իր երգին :

Երգնկացիի միւս քերթուածներէն երկու քին
մէջ (« Սէր և Առաւու » , « Բանք յաղագս
արեգականն արգարութեան ») , կրօնական ողին
է տիբապեռողը , բայց կրօնական ողին հոտ
բանաստեղծական այնքան լայն ներշնչումով
մը արտայայտուած է , որ քանի մը բառ , բանի
մը պատկեր փոխելով՝ այդ երգը պիտի համա-
պատահաննէր մնութեան մնձվայելութեանէն
գիրովցած եւ զայն յօրինոյ սկզբնական ուժին
վրայ սքանչացմամբ խոկացոյ և եւ է աղատ
մարդ յուղմունքին . Աստուծոյ համարակ , վար-
դագիտական գովոր է , ծիսած ու արուես-
տական պատճառարարութիւններով , Ս. Հայրենէ
իմաստակ իշխատակութիւններով , անիմաստ ,
բունազոսուկ և չոր գարձուածարանութիւննե-
րով ծանրաթանուած . սիրով , երախտագիտու-
թեամբ , հիացմունքով յօրդուոյ սրախն բուռն ու
պարզ ժայթքումն է զէպ ի մեծ Արուեստագիտով
տիեզերքին , գէպ ի կերպարյն Արթուր սիրոյ եւ
գեղեցիութեան . ասի օրներդիք է , ոչ այնպէս
ինչպէս աստուծաբարանութեան « արհեստական-
ները » տքնաբանած են , այլ ինչպէս զայն յաղ-
ած ու երգած են յափշակուած « բանաս-
տեղծները » , Վետանկուու քերթողներէն մինչեւ
Տանիքէ , Միլոսոն ու Լամարթին . ի՞նչ հրա-
շալի նորուութեամբ ու քնքուութեամբ արտայա-
տուած է ազօթրանի պահուն հրեշտակալիքն
քաղցրութիւնը՝ « Սէր և Առաւու » քերթուած-
ին մէջ .

Թէ Տէրն ի յարաւած հայի հալցր ի յիր սի-
րուն ,
Յան պահուն և որ լիիի նեան լուսոյն առա-
լօսուն . . .

Ամբողջ քերթուածը ողողուած է կարծես
առաւուեան վարդանածանչ պայծառութեանց
զերամաքուր շողինովը , բնութեան ու հոգեոյն
զարթումին նիւթական ու իմանալի երգերովն
ու բոյերովն անսահման . լոյսի եւ հրճուանքի
միւնքոյն տօնը կը ցնծայ . « Բանք յաղագս արե-
կականն արգարութեան » քերթուածին մէջ :

digitised by

Եկեղեցական բանաստեղծութեան մէջ հասա-
րակ-տեղիք մին է Քրիստոսը Արդարութեան արե-
գակի նմանցնելը . բայց հոս այդ նմանութիւնը
ի՞նչպէս կենդանի է դարձած , ի՞նչպէս կը թըր-
թայ , կը վառի , կ' երդէ . բանաստեղծը դդա-
ցած է զրեթէ ֆիդիքական հեշտականութեամբ
մը . Քրիստոսի ծագիլը մարդկութեան վերեւ
ինչպէս իրական արեւու ելք մը զիտող աւիւ-
նոտ նորի մը կը զայ այդ կենսաբեր , զուար-
թարար ծաղումին դիւցազնական վենութիւնն
ու նորնազար քաղցրութիւնը : Մէկը միայն
այդ քերթուածներէն , — « Բանք յաղագս ան-
ցաւոր մնծութեան » — տրտում նօթ մը կը
հնչեցնէ , ճզնարանի նօթ մը . աշխարհային
հածոյներու , մնծութեանց , հրապոյներու վա-
զանցութեան ծանօթ ու աշխարհին չափ կին
յանիներն է որ հոս անգամ մը եւս կը հնչէ իւ
որ բոլոր Եկեղեցական զրագէտներուն լայմ-
մոթիք կազմած է . բայց միտի պիտի ըլլար
կարծել թէ ատի զուածեկնդեցական յամիւրող
մին է Աստուծածազունչին « Ժողովողյէն սկլո-
ւա » — որ չափ ասարատ հաւատացեալ մըն է ,
անցնկըր Պոսիւէէն որ բացարձակ հաւատաց-
եանն է , մինչեւ Լէոփարտի եւ Լըքոնթ որ կիլ
որ բացարձակ անհաւատներ էին , այդ յանկիրդը
հնչած է , տարեր շեշտավ . խորին մէջ միշտ
նո՞յն , ու միշտ , աւա՞ղ , ճշամիտ ու վրդովիչ .
ու որքան առեւ միր երկրագունատ , այդ յան-
կերդը պիտի հնչէ միրս , յափիննական մահա-
զանգի մը պէս : ինչ որ կարեւու է նորին՝
նկատելու , այն է որ հոդ ալ երկնկացին ինք-
նամափ կը յայտնուի եւ խորազզաց . յանկերդը
իր քնարին վրայ՝ տասծ է նոր շեշտ մը , որ
իրն է : Մանօթ են մրանսուա Վիյեննի (Ժ. դար,
Երգկացին հարիւր տարի յանոյ) զմայլելի
պալլամենը ուր կ'ողբայ բոլոր անհետացած
գեղուհները եւ փոշիացած քանիկը .

Լսէք , ուր է , ո՞ր երկրին մէջ ,
Ֆլորան , աղլոր նուզմէկուիին ,
Նրբնաբանդամն , եւ Խայլիս ,
Որ ազգականն էր էնոր .
Եւ էքսոն , որ կը խօսէր նըր գետակներու
Կամ լիներու վըրայ աղմուկի հանէին
եւ որ ունէր գերմարդկային գելեցկութիւն .
Բայց ո՞ւր են . ո՞ւր , ծիւներն հերուան ...

Այս աշխարհի է լոկ պատրամնք,
Մահուան դէմ մա'րդ չի դիմանար,
Մարդ չար չունի անոր դէմ.
Նացում մըն ալ թուէք ընեմ.
Լանսլո, արքան Պէհէններ.
Ուր է, եւ ո՞ւր է պապն անոր.
Բայց ո՞ւր է քաջ նարլումներ . . . :

Կենանքի վաղանցկութեան ազդած արտմութեանը, մահուան անխուսափելի ուրուականին ներշնչած արսագի՛՝ Վիշենու ուրիշ է ներու մէջ ալ, յաճախ, երգած է, ու մանաւանդ «Մեծ Կոտակ ի՞ն» այն հոչակաւոր հասուածին մէջ ուր ցոյց կուտայ՝ ահաւոր իրասպաշտութեամբ տողելով՝ մարդկային կենքի ողորմնիք քուրից մահուան ճանկին մէջ ճմրթ կուտած.

« . . . Գիտեմ որ չեմ եւ որդի
Գիլուն վըրայ աստղազարդ
Խագ. մը կըրոլ իրշտակի.
Հայրս մեռաւ, իոգւոյն ևստուած ողորմի.
Մարմինն իմայս քարի մը տակ կը իմաւզի.
Գիտեմ՝ մայրս ալ պիտի մեռնի,
Խեղճ կինը ինքն ալ գիտէ,
եւ իր որդին ալ պիտի ողջ չը մընայ:

Գիտեմ՝ աղքատ կամ իարուսու,
Խեղճ կամ ինենթ, քահանայ կամ աշխար-
հական,
Տոկմիկ, գրեթիկ, վեհանձն ու ժալտ,
Մեծ ու իխոնարի, աղոր ու տգեղ,
Տիկիններ քաց օճիքով,
Ռամիկ կամ բարձր աստիթանով,
Վրայով գլխով շըքազարդուած,
Մահն ամենքն ալ պիտի տանի:

Մեռան Պարին ու Հեղինէն.
Ու ցաւերով կը մեռնի ով որ մեռնի.
Շունչը բոլոր կը կըրաթ,
Մարձը սրտին վրայ կը պայթի.
Ու կը քրտնի՛ ևստուած գիտէ ինչ քրտինք.
Եւ չըկայ մէկն որ անոր ցաւն ամորէ,
Վասրն ոչ ոչ զաւակ, ոչ քոյր, ոչ երայր
Կ'ուրէ անոր տեղն անցնի այդ միջոցին:

Մահը զանի կը դողացնէ, կը գունատէ,
Վար կը կախէ քիթն, երակները կը պրկէ,
Կ'ուրեցնեն վիզն ու միսերը կը թուցնէ,
Ճիղ ու յօդերը կ'ամենքն կը տարածէ:

Ո՞վ կանացի մարմին, որ այնքան փափուկ ես
Ալորկ, անուշ, այնքան անդին,
Պէտք է սպասես այդ ցաւերուն.
Այն՝ կամ շո՛տ երկինք երթաւ:

Խնչպէս կը աւեսուփ, Վիշենի այս երգերուն մէջ գերակշողով՝ ցաւն է կեանքի զաղ-
փափութեան ու սպասագր մահէն. բայց նոյն խոկ այդ ցաւասանջ աւաղանքի եւ արհաւերքի առողիքը կը վերշանան՝ «Երկինք» բառով. Վիշեն, որ՝ աւազակներու ընկերակցութեան մը անդամ՝ կախազանի վրայ մեռաւ, շատ խախուս հաւատք մը ունենալու. Էր՝ հաւատք մը իր սովորական հնդուութիւնովն օծուած՝ եթէ երբեք ունէր ու եւ է հաւատք. բայց նորէն, իր յուսահասութեան աղաղակը «Երկինք»ի յորին կը յանգի, որովհետեւ եթէ կայ պահ մը ուր ամենէն կարծրացած անհաւատն իսկ կը բաղայ կարենալ վերագտնել նախահայրերուն միամիտ ու սփոփարաց հաւատքը, այն վայրկեանն է ուր Մահը կը ցցուի իր առջեւ. . . Երգնակացին քերթուածը, թէւ կը սկսի ու կը վերջանաց վարդապետական բանաձեւերով, ուր վանական կենսանցութեան սեւ մշուշը կը տարածուի, բայց իր այն տուներուն մէջ ուր կ'ողբայ Մահէն զգեստուած քաշերը որ ա'լ չեն կոռուիր, մնենքը որ հողու հաւատք են դարձած, աղուները որոնցմէ ոսկորներ միայն կը մնան, եթէ «Մեծ Կոտակ ի՞ն յիշեալ հասուածին քստմենցուցի ուժքուութեանը չի համնիր, կը հաւատքը «Երբեմինի գեղուհիները» ու «Երբեմինի իշխանները» պալատաներուն մէջ թթաւացող յուզմանը ու թերեւս կը գերազանց զայն. Երգնակացին մէջ անշուշտ շատ աւելի ընդլայնուած, շեշտուած՝ է երկնաւոր կեանքին յոյրը, որ ամուռ հաւատք մըն է իր մէջ, եւ ատով՝ իր քերթուածը տեսակ մը արտմանոյշ հանդարտութիւն. կը տանայ զոր չունին Վիշենի գրեթէ անխառնորէն դառն տողերը. բայց դարձեալ, երկրաւոր կեանքի ունայնութիւնը հնչակնելով ու երկնաւոր կեանքին մէջ միայն իրական ու անան երջանկութիւնը դասանելով հանդերա, երգնակացի ներկանքը կեանքի ունայնութիւնը հնչակնելով ու երկնաւոր կեանքին մէջ միայն իրական ու անան երջանկութիւնը դասանելով:

հոտ , իր ձայնը՝ այդ երկրաւոր հրապոյրները վայրագ արհամարհանքով մը ծաղղող , անսարդող , կոխոսող մանազի հիւանդու եւ անմարդկային հայոցանքին չեշտը չէ որ կ'առնէ , այլ կը թուշնայ , կ'արցունքոտի՝ եղբայրական արգահասանքով մը՝ ի տես այդ բալոր գեղեցկութեանց որ անքան չուտ կը թօշնին . . . : Այն տողերը ուր մարդկային վաղանցուկ արեւներուն անվերադառնաի մայրամուար կ'եղերեցէ , ամենաբարձր բանաստեղծութեան տողերնէ :

. . . Այնոք որ էին քաջը ու յաղթող ի մարտ , եին աննըմանք ի ինձնելց ի յարտ , Խաղին թուր ու ըրումբ ու գուրզով ինտ իրաց , Նիմին չը կայ տիփ ոչ տես պատկերաց , Ու ինձնուն ի ծի , ոչ գահն մուրատով , Ու այլ գերեցիկ երեւն սուրաթով : Քակին շատ ալլոր անձն որ էր յարմարած , Ու շատ Յօհարէ ակունք որ են շարած . Այնոք որ էին ի յերկրի խիստ նազով , եին պատկերաց տէր ու դեղան մազով , եին սուրաթով զերդ լուսին ցանկալի , Սրտով խիստ ուրախ եւ խօսօք գանգալի , Երեկ տրտմութիւն հանց նոցա , եւ տարան , Որ ոչ աչք ունին կամ լեզու եւ բերան :

Թլկուրանցին եւ նաղան ալ միեւնոյն նիւթին վրայ գոսծ են . Երզնկացինը անհունապէս բարձր է թլկուրանցին տաղըն , իսկ նաղացնը թէսէտ ունի քանի մը շատ զմայլեր տողեր եւ ամբողջութեամբ գեղեցիկ կտոր մը կրնայ համարուիլ , չի հաւասարի երզնկացին քերթուածին , որ աւելի լինականար , աւելի լայն , իո՞ւ ու խոր է , եւ աւելի լաւ դրուած :

Բացարձակապէտ անթերի արուեստագէտ մը չէ անշուշտ Երզնկացին , Կան իր քերթուածներուն մէջ՝ տեղ տեղ՝ տկարութիւններ , մերթ տղեր որ տափակ են կամ կը կազան . մերթ այ կարդ էարդ մը էական բառերու — սէր , լոյս , արեգակ , — գիտումնաւոր կրկնութեան սեթեւթիթ՝ երաժշտական արզիւնք մը ստանալու համար գործածուած՝ ծայրայիդութեան կը համնի եւ կը դանդաղեցնէ մտածման արտայախութիւնը . բայց այդ թերութիւնները սակաւագէտ են , եւ ընդհանրութեան մէջ կը ափրափետ նրբութիւն մը , վայելչութիւն մը , պատկերներու ճարտար ու դաշնական յաջորդութեան ըմբռնում մը , որուն հաւասարը մեր հին բանաստեղծներէն շատ քիչերուն քով կը նանք զանել :

Ս. Ղազարու միարանութիւնը մեր գրականութեան մէծ ծառայութիւն մը պիտի մատուցանէր հրատարակելով՝ զրքի ձեւով՝ Կոստանդին Երզնկացիի բանաստեղծութեանց ամբողջական հաւաքածուն Անտիպ մնացածներուն մէջ զեռ կան թերեւս այս կտորներուն հաւասար գեղեցիկութեամբ քերթուածներ . մէ՛ղը չ որ այդպիսի գոհարներ մոռացումի փոշին մէջ մնան թաղուած : Նոյն իսկ եթէ հաւաքածուն միւս բոլոր կտորները տկար էջեր են , այս չորս քերթուածն բաւական է ամբողջ հաւաքածուին հրատարակումը անհրաժեշտ գարձնելու համար , Կոստանդին Երզնկացին մեր գրականութեան մէջ իր որոշ եւ — լուսապայծառ — տեղը ունի . անոր « Գիրքը » պէտք է ունենանք :

Ա. ԶՊԱՆԵԱՆ

